

հակալութեան երգ մ'երգեց . նոյնպէս վազերիտ  
ծովոր զնելով սկսաւ լալ իր մտածած ո՞րագոր-  
ծութեան վրայ , և բովանդակ իր կեանքին մէջ  
այս առաջին սնամանի էր՝ որ դարձաւ իր նորին  
առ ամենակարող և ողորմած Աստուածն , որոն  
վրայ բնաւ չեր մտածած . . . .

Շարայրելի



## Լ Ե Ո Բ Ա Ր Տ Ի

### ԿԵՆԻՍԱՅՑ (Ginestra)

ԿԱՄ

ԱՆԱՊԱՏԻՆ ՌԱԴԻԿԻ



« Զի սիրեցին մարդկէ վիճաւար ա-  
ռաւել քան զոյս ». Ցովհ . Գ. 19.

Հոն՝ ահաւոր , առերի

Վիշուզ էրան կողմին վըրայ ապաւեր՝

Զոր ուրիշ ոչ մի թօփիկ : ոչ մի ծաղիկ

Զի բրկրեցներ : դուն կը սըփուս մենակեաց

Միկրեցր շուրջ : ովք քաղցրարոյր լենիստայ :

Երշանիկ՝ դուն անապատով : Տեսայ ես

Գլուխած քու ծըլուսներովդը նյունէս

Այս զաւառներն ամայի

Ուր կը պատեն շուրջ այս քաղցաքն՝ որ երբեմ

Էր թագուհին մահապաց :

Ես իրենց ծարք ու լուս տեսովով կարծես

Կը քվայեն : կը յիշեցնեն անցորդին

Հիմայատակ պետութիւնն :

Արդ կը տեսնեմ հաս քեզ , ուրիսուր վասրերու

Ես աշխարհն ըլքուածներուն սիրաւար :

Ես նորանգուսն բախտերու նկեր գնակից :

Են էին այս զաշտուն՝ —

Արդ անքեռն մնիբով շանուած լոյսասփիւ

Ու ծածկուած վիճասառած լաւայով :

Ու ճամբրոյն ուոյքրուն տակ կը հընէւ ,

Ուր կը ծուարի , ու կ'ուլըսուի արեւուն :

Ուս , ուր ճագարը ծանօթ

Անձաւախիս գեկ իր երշտուն կը դառնայ , —

Դաստակերուներ զըստաթ , վասրեր մըշակուած ,

Ուր գեղնցնցն հասկին , և ուր հընէցին

Արջանակը բննշիններն :

Են դախաներ , պալատներ ,

Հօգոններուն պարապոյ :

Փամերուն հեշտ օթարան .

Են էին հըսականուն քաղաքներ ,

Զորուառուն ուոյք միասին :

Ամբարտաւան լեռը՝ հրեղէն կոկորդէն :

Արդ առերակ կը պատէ շուրիշ աւեն կողմ :

Ուր դուն կեցած , ազնիւ ծազիկ , զըրեթէ

Կարեկցելով ուրիշերուն վասաներուն ,

Կը բարես վեր երկինքն հոսիկոր անուշաւ :

Ուր կը սփոք պիտի կը ընայ ու սովոր :

Միրող բնութիւնն ուոյք միասին վրայ :

Եւ արդարակ շափով պիտի կը ընայ ու սովոր :

Գրան զօրութիւնը մարդուն :

Զոր իր գայեակն ապառում :

Իր շըկարծած ժամանակ :

Թեկին ցնցուամբ կոչն կը ընայ ու սովոր :

Մըլ մասմաս ու կը ընայ ու սովոր :

Միուն բախտ մարդուամբ յանկարծուն :

Ավունքներուն այս վըրան :

Են գրաշմար մարդուամբ :

Ազգին բախտ յանկարծուն :

Ազգին բախտ յանկարծուն :

Ամբարտաւան անմիտ դար:

Ու յարուցալ մտածումն :

Մինչ այս ասեն զընաւած ուզին թողուցիր :

Ու բալուեր յետո ընկըզիած :

Դասանցիր պատասխան :

Ու կանուանես դուն զայն յանաչ ընթանալ :

Հանձարեղները ըուլուր :

Ու յուրակն ըըցումով :

Ականցներուդ երգ հասելի յօրինել :

Ամ մաւանդ քամահալք :

Ու կուրութիւն մէջ կը խըստայ քեզի գէմ :

Ուին ցատ կարի պարզեմ յայտնի համարձակ :

Թէեւ գիտնամ որ մոռացման մէջ սուզուի :

Ան որ եղաւ իր դարուն թակ շախախիչ :

Այս զըրկանքին վըրայ որսն քեզի հետ

Վիճակակի պիտի ըլլամ են միշչեւ ցարդ :

Կը ծիծաղին բարձրամայն :

Ազատութիւն կ'երազես :

Ես մի և նոյն մամանակ :

Կ'ուղեւ գարձեալ ըստըրկացնել մըտածում :

Որոյ միայն խըժդրութիւնը զրիթէ :

Մէրկացանք մներ ի բաց , որոյ միայն է

Քաղաքակիթ բարձրերու մէջ զարգանալ :

Որոյ միայն են լաւագոյն առաջնորդ :

Հասարակաց բախտերուն :

Անսկս ըլքէ զընդմեցուց :

Ճըշմարտութիւնն անագորդն վիճակին :

\* Տերենտոս Մամիանիի է այս առջը:

Աւ էք զարդին՝ զոր մեղ տըլու բընութիւն։  
Ուստի կը պանակը զատարար գարձուցիր  
Հյանին՝ որ զան քեզ յայտնեց։  
Ու շատալէք կը կոչես  
Դուն զատ անոր հասեւողն,  
Ու լոյ մեծանեցն զանի։  
Ու եսրամանիկ կամ պանդոյր,  
Խաղընով ինքինքը և կամ ուրիշներն,  
Ասոցկեն գեր կը դատէ ցեղը մարդուս։  
Տըկարակազմ՝ չըքաւոր մարդը ըցնաւ։  
Թէեն ըլլայ հոգով վեհաճն ու վըսեմ  
Խաղընքը և յարջորդեր, չի ալ կարծեր  
Ուսուզ հարաւա կամ կարշնեղ։  
Ու ծաղրախն շշանկարեց չ ընդողներ  
Մարդոց միինը իրը տէր  
Մեծապայծա կեռընի և քաջ արութեան.  
Այս թոյլ կու ասոյ որ՝ և առանց շիկնելու  
Ու մէ, զանեւ զորք ըլլալն իր երեւաց,  
Ու կը խօսի անոնց զըրայ համարձակ,  
Գնահատելով գործերն իր  
Խնացւու որ են իրապէս։  
Արդէն են չեմ կարծեր մեծաճն այս յիմար  
Այս որ ծնամի մեռնելու, մասն վիշտերով,  
Կ'ոսէ, ծնայ զայելքի.  
Ու գարշելի հպարտութեամբ  
Կը լիցնէն թուզթեր, բախտեր գերապան  
Եւ եսրարան երանութիւն — լոր ու լո՛կ  
Այս ուսնան՝ այլ նայն խէ երիթիք  
Կ'անդիսանան բոյորովն, — երկրի վրայ  
Խոստանալով ժողովրդոց՝ զըր յուղուան  
Մոփուն այլքը մէկ, մէկ շունչն օրին ժանու,  
Բոտորերկրեան մէկ դողոզն այնպէս կ'եղանակ,  
Ուր յիշատախն անոնց հազիւ կը մընայ։  
Ազնւական է բնութիւն  
Ան որ կ'իշեն վերընել  
Մանկանցոց աշքերն իր  
Հասարակաց հսկատագրին գեմ, ու առանց  
Բան մը ստորդէն զեղշելու,  
Կ'իսոտազնին՝ անկաշկանդ  
Լեզուով շարիք որ մեզ բաժին տըրուեցաւ,  
Ու մեր զիսակը զաղիափուն և նըւաստ։  
Ուր կը ցուրտէ ինքինքը մեն և արի  
Զարակութեանց մէկ, և որ  
Եղայրական բարկութիւններն և ոխեր՝  
Դեռ աւելի ծանր ույլ ամէն վընասէ՝  
Զի բարդեր իւ թըրուառութեանց վըրայ էք՝  
Մեղադրով մարդը ցաւին համար իր,  
Այս կը փաթթէ յանցանըը հիւաց անոր  
Ուր մեղապարոն է իրապէս, և որ է  
Մանցուաց մայր ննընեամբ, կամքովը՝ մօրու։  
Զայս կը կու թըշնամի,  
Ես արդէս կայսին նկարուի մէջ ու մարդուն,  
Համախըրուած մըստաելով իրաւամբ  
Եւ կանուխէն կազմակերպուած, կը կարծէ  
Բալոր մարդերն իրաւու հետ գաշնակից,  
Ու կը փարի անկեղծ սիրով անենուն,

Հըզօր և կազմ օգուսթիւն  
Հայթայթիւն և սպասելով փոխադարձ  
Ալուսանգներուն և անձութեանց մէջ բուռն  
Հասարակաց կը ըստիւն  
Եւ զինեւ ալը մարդուն վանա գործելու,  
Դըրացին թակարդ լարել ու կափուլ,  
Այս կը թըւի իրեն ամսպէս խօսկան,  
Խնչուն ըլլար պիտի խազմին մէջ եթէ  
Շըրապատուած հսկասակորդ բանակով,  
Խառնութիւնն էն տափապալից տափերաւ  
Թըլանամինը մոռնալով, բանցէր  
Բարեկամաց հետ գըցդցակի կորհներու,  
Ցաներ հախուսուն ու սուրպ շանի թօթափէր  
Իր ամփական մարտիկերուն մէջ լերոր  
Այս մոստութեանը ըլլան ինպէս որ եղան  
Ցայտնի սամկին, ու այն սարսափը որ նախ  
Դիմ ամբարիչտ բժութիւնն  
Զօդեց մարդիկն ընկերական շըլթայով  
Դասայ մասորէ չնորդի ըստոյդ գտութեան,  
Քաղաքային կենցաղն ուղին և պարկէցու,  
Ռաբարարութիւնը բարեպաշտ ունենան  
Պիտ' այս ատեն ուրիշ արմատ, և ոչ թէ  
Խոլութիւնները գոռու,  
Ուր հաստատուած է ուզգութիւնը սամկին  
Եւ կը մընայ սովորարա ի հասաղ,  
Խնչուն կը ըստ մընալ անի որ սանի  
Մըլորութիւնն իր ամոռու  
Գիւեր ատեն եւ կը նըրատիմ շատ սնազամ  
Այս պահ այս ափերուն վրայ, զօրս ի թուի  
Կ'անձնակէ քար զարան ալիքն, ու կարծես  
Թէ վէտ ի վէտ կը ծփայ։  
Եւ կը տեսնեն որ արբարամ գաշտին վրայ  
Զինչ կապոյտին մէջ զերէն  
Կը նըլոցն աստըներն,  
Որոնց կ'ըլլայ հանէլի ծովն հեռուեն,  
Եւ շուրջ աշխարիք բոլոր  
Փարապութեան մէջն վըհիս երկներին  
Կը փայլակէ կայծերով։  
Ու կը յառեմ աշքեր երբ պիս լոյսերուն  
Ուր կը թըւի կէս մ'իսեի,  
Եւ են անքան անհուն որոնց գոյլ իրաւ  
Կէս մըն են ծովն ու երկիրս,  
Որոնց ոչ լոկ մարդուն, այլ պիս գումարին խէն  
Ուր մարդ սընչ էն անեսօթ են ընաւին.  
Ու կը տեսնեն երբոր բոյշերն աստղերու  
Անեւսին մէջ գեռ աւելի հնաւոր,  
Ուր մեզ ամսի պէս կ'երեւան, որոնց ոչ  
Մարդն ու երկիրը միայն,  
Այս մեր աստղերը բոլոր,  
Անուն թըւով և զանգուածով, արեկալի  
Ալ միսան սոկի, են կամ անձաօթ,  
Կամ կ'երեւու ինչպէս իրմիք պիս երկրին  
Կէս մը լուսուն միգամած,  
Այս ատեն ինչ կը թըւիս, ով դու սերուն  
Մարդկային իմ մոստութիւն  
Եւ յիշելով վիճակի հոս վարը սրուն

Ապառիկըն է հողմ՝ որ կը կուեմ, և յետոյ  
Միւս կողմանէ երբ կը կարծն դուն ըլքեղ  
Ամենամին տեր և վախճան կարզաւած.  
Երբ կը յիշեմ առասպելները՝ զոր դուն  
Հօնարժեցիր հաճլյառ՝  
Առաջի այս հատիկին մեջ աննշան  
Որուն անունն է երիբը.

• . . . . .  
• . . . . .  
• . . . . .  
• . . . . .  
• . . . . .  
Կը համատ իմաստունները մինչեւ  
Անգամ ներկայ ժամանակս,  
Որ զիսութեամբ ու կրթութեամբ կը թւշի  
Գիրազանցել միւս դարերն.  
Ի՞նչ ըրգացում այս առեն  
Մահկանացու զարմ թրջուաւ,  
Կամ վերջապէս ինչ մըտածում դեպ ի բեզ  
Արտիի վըռայ կը խուժէ:  
Չեմ յաջմի ո՞ւ թէ յաջմէթ թէ ծիծան:  
Փոքրիկ ինձնոր մ' ինչպէս ծառէն ինաւով,  
Զար ունչ աշխան հասուննեթիւնը միայն  
Առանց ուրիշ ուժի գետին կը զլորէ,  
Մըրջիններու արտօնին քաղցըը բոյներն  
Փորտած կակազ հոգին մեջ մեծ նեղալթեամբ,  
Ու աշխատանիններու ու միւչեր,  
Զորու երկան խոնջնենքը զունդը միր,  
Այսու առեն դիզած եր  
Նախանուակ մըրցաւով,  
Կը յախջանէ, կը կործանէ, կը ծածէն  
Ակնեթարթի մը մեջ լոկ.  
Այսպէս բարձրէն վիճելով  
Որոտագու արզանիչն  
Նետուած երկինքը վեր խոր՝  
Մակիններու, չել քարերու, քարերու  
Մութն ու աւերի ողոցուն  
Սառն զետուն վասկներով,  
Կամ լեռնային աղ ի գոր  
Մուեզապտոյս խուճելով  
Խոտին մշշն անհուն հեղեղը՝ ծուլուած  
Մետաղներու, ժայռերու  
Եւ հրատուր աւագի,  
Խանամաննեց, խորդեց, վըռեց ու ծածէնց  
Քիչ վարդիկներ մեջ քաղաքները՝ զոր ծով  
Եղերին ծայրը կ'ոռոգէր ըստորեւ:  
Եւ արդ ան անօնց վըռայ կ'արտաք  
Ալօք, և նոր քաղաքներ  
Կը բարձրանան մեկ կոզմէն,  
Որուց կ'ըլլան պատուանդան  
Հիմնայստակ թաղուածներն,  
Ու իւրօնին լուս կարծես  
Ուրբերուն տակ կ'առանէ զգետնած պարիսպներն  
Ակնի յարդ կամ խիմանք  
Զանի բնութեան մըրցուս  
Զարդին համար քան մըրցինն. ու եթէ  
Զարդը նըլազ է անոր մեջ քան ասոր,

Մինակ պատճան այն է որ ցեղը մարդուն  
Աւելի քիչ է բեղնաւոր քան անոր:  
Այսան հազար և ութ հարիր տարիներ  
Յորմէնեւտ անհետացան՝ ջախջախուած  
Հրեշչն ուժն ընակաւէտ քաջաքներն,  
Եւ գեղացին՝ ուշադիր  
Այզիններուն իր՝ զըրը պայ դաշտերուն  
Մէջ դըժուարաւ կը մնուցանէ մոխրասիւս  
Եւ մեռն չողը, դեռ եւս  
Կը վերցըն նայուածքը եր կասկածու,  
Դեպ ի դադարին նշեանաւոր, որ ուինչ  
Մեզմացան իր մոլուցքէն՝  
Դեռ կը բազմի ահաւոր,  
Դեռ կը ապանայ նսխէրիններ  
Անոր, որը լուց ու իրենց ինչն դույրերուն:  
Եւ յաւախ էքքը շինական իւրիքիթին  
Խոշտեակին վրայ բացօթեաւ  
Դիշերն ի բուն անիիրէ, անցուն պակելով,  
Շատ անգամներ ընդուստ կ'ելլի, դիտելու  
Աւելի ընթացցըը յորմնեանդ լաւային,  
Ու կը հասի յաւետարակի արդադէն  
Իւ աւազուս ողն ի գոր,  
Փայլւեննելով նաբոլիի նուսակայըն,  
Մէրկէլինան և Գարդիի ծովեզելուն:  
Ու թէ մասկը տեսէտ,  
Կամ աշխական ջըրհարին խորըս լըս  
Ենթէ երբեք անը ջուրին որ կ'ենաս,  
Կ'արթնեցնէն զաւակներն,  
Ունացնեն որպափ կըրնան շողելով  
Իւ գախէր ան. ու կը տեսէտ հնուուն  
Իր հնի բռնիկը և փոքրիկ դաշտապարն,  
Ու բացընի գեմ միակ պասունին իր եզաւ,  
Ուս և ապուս կունիններուն բացազաւ,  
Ուր կը հասնի շառաչուկ:  
Ու կը վըռուին անողոք  
Անոնց վըռայ առ յաւնու:  
Ցեղ գարեմի մուացման  
Կը տեսէտ շողն երկինքին  
Շիմած մեռած բնորդէն,  
Նըմնան թաղուած կըմանիքի:  
Զոր երեւան կը հանէ  
Գումը և կամ ազանութիւնը երկիր,  
Ու որդոսային ամայի,  
Կազուն՝ կըրնան ու կոթաս սեանց շարքերուն  
Մինչեւ հնուուն կը նըմարէ ուզեւորն  
Երկիւնը ւեր և կատայն իր ծախզուն՝  
Դեռ ցիրուցն աւերակին վրայ պատճառուս:  
Եւ ամայի թաղուածներուն, ու տըձեւ  
Տաւարներուն ու ջախջախուած տուներուն  
Մէջն ուր չեղչը կը պահէ ձագունինն,  
Ասրափին մեջ դաշտանածուն կ'իշերն  
Գրնչն ջանի մը նըման  
Ու կը շըրին ահաւոր  
Պաւաններուն մեջ թափուր,  
Կը վարէ ցուցը մանափիւս լաւային,

Որ հեռուեն սառաւերին մէջ կը կարմրէ .  
Որ հը ներքէ շուրջ շըրջակասը բալոր .  
Անապէս բնութիւնն անգիտակէ .  
Մարդուն և իր օրին անուանած դարերուն .  
Եւ զապէրէն զիրջ թոռներոս յարողաման .  
Կը մընայ միշտ խոնաշ , և կամ մանաւանդ  
Կը յառաջ ամեն երկոր ընթացքով .  
Որ հաստատուու կը թւշի .  
Կիյան թագերն անդին , կ'անցնեն ազգ , ւեզու .  
Այ չի տեսներ զայի , ու մարդն  
Անացութեան պարանքն անձին կը շորթէ .  
իսկ դու , էպէի կենիսայու .  
Որ թափերոդ հասաւէտ  
Կը զարարեն մերի կողոպուս այս դաշտերն  
Անզութ ուժին առա պիտի դուն ալ մեռնիս  
Հատորիկերայ կը բային .  
Որ գամաւալով վազ իսկ ճանօն տեղն իրեն  
Պիտի կափուզ մաշտաներուդ քու վըրան  
Փռու պահ վերարկուն .  
Որ մահարեր բռեան տակ  
Պիտի ծըռես անձին զըլիկի՞ հեղարար .  
Բայց մինչեւ այս ատեն պիտի շըկըրին  
Զոր՝ պազասց ըընաւորին դուն առիւն  
Պազատելով վատորար .  
Ոչ ալ շամբուց զոռողութեամբ պիտի դուն  
Վազեն ասազեր զեղ ի շեշտ , և ոչ ալ  
Անապատին վըրայ , ուր գուն զիպուածով  
թէ բնակութիւնու ու թէ ծննունդով ունեցար .  
Բայց աւելի ի խաստան .  
Եւ ուեւի հըջոր քան մարդոց եղար .  
Արովենեւ քու բողոքներոց ուրեար  
Չըկարեցիր բախուն և կամ քու ներքով  
Անապաւթիւն ըդգեած :

Թրգմ. Հ. Ա. Ղազակսն

## ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ

« Սուրհանդակ »ի 2294 թուին մէջ՝ Յ. Գորշկէն « Ուղղագրական » հոտուած մը կը նուրիէն լրագրութեան մէջ մուտ գործած լեզուական սխալներուն : Ի միջի այլոց՝ կը հանդիպինք նաև հետապայ դիտողութեան .

« Գաղղիերէն աւածմունքուն և աւածմունքուն աւածմունքուն , որ ունին հարկան սարբեր նշանակութիւն , իրաք շփոթելով՝ կը թարգմաննեն հաւասարապս ակադեմիական , միջդեռ առաջինը թարգմանուելու է ակադեմիկուն , և երկրորդը միայն ակադեմիական : Չեմ գիտեր թէ մեր ակադեմիկունց կարծիքն ինչ է այս մասին » :

Հայերէնի մէջ գոյութիւն ունի իկիան ձեւով ածանց մը , ոչ միայն այն բաղադրեալ բառերուն մէջ՝ որոնց արմատն իի ձայնն ունի , (Հմմա- լըրկ-կամ) , Պալպիկ-եան) , այլ և իրեւ նամա- պատասխանոց յն , առօի , և ֆր . - իօւուն . (Հմմա- գլորիպատիկիսն և ուրուաւուէք . քըրպատէտիոն- գլորիպատիկիսն զործածած են իզնիկ և Խուե- թրու : Հմմա . և գլուստիկիսն , և այլն) :

Ըստ այսօն Յ. Գորգէնի պառավարկութիւնը կը համաձայնի հայ լեզուի պահանջներուն :

Այլ է ինդիրը թէ պէտք է արուեստական համաձայնութիւնն մը զայացնել — ի սէր յատ- կութեան-լուս ածանցը մշշա իի թարգմանեու , և , զաղղիերէնի գորոթեամբ՝ համ յաւելուածն ընելու այս ինչ արուեստ կամ գիտութիւնն ունեցողերը նախակելու համար . Բայց ըստ այսօն՝ Ակադեմիական պէտք է լլար Ակադեմիկի , (ոչ Ակադեմիսկան) և Ակադեմիսւու՝ Ակադեմիկ- իսն :

Սակայն այսպիսի համաձայնութիւն մը գժուա- րին է կազմուի , քանի որ

Ա. Արդ գրութիւնը բոլորովին այլազգի պի- տի ըլլար ածանմը .

Բ. Իկ ածանցը իր փոքրկացցոցին պաշտօն- ներն ունի և կաբէլի չէ զննը նոր պաշտօնի հրաւիրել . Politique բառը կաբէլի է Քաղաքիկի թարգմանել փոխանակ քաղաքականի , կամ քա- ղաքացիութեանը ...

Գ. Physicien բառի համապատասխանող է հայերէնի մէջ Բժիշկ (Փօւսէ-աքօս = Փօւսէս ձեւէն) և ոչ Բժշկիսն , ինչպէս պիտի ըլլար եթէ բա- ցարձակ կանոնով մը՝ իօւու միշտ — իիւան թարգմանեուք :

Տեսնենք այժմ՝ ական ածանցի գործածու- թիւնքը :

Նա կարող է թէ զոյականներ կազմէլ (Զօր- ալիս , Պատանական) , և թէ ածականներ (այ- րական , ապուուածական , և այլն) :

Ըստ այսօն՝ Ակադեմիսկան կարող է նշանակել թէ Ակադեմիսւու և թէ Ակադեմիական :

Լեզու մը կարող է երկու իր՝ միեւնոյն բա- ռով շփացաբեր , մինչեւս ուրիշ լեզու մը , աւելի բաղդաւոր , իրերուն թուուցը՝ բաներ կրայ ունե- նալ : Անհրաժեշտ չէ Ակադեմիսւու և Ակադեմիա- կանը շփոթիլ — ինչպէս հարկ կը տեսնայ մեծարգել Յ. Գորգէն — Ակադեմիսկան բառը թէ իրեւ գոյական և թէ իրեւ ածական գոր- ծածելու համար :

Ունինք սակայն ածանց մը՝ Եսն , որ կարող է հաւասարապէս գործածուիլ թէ ընտանեկան (Մա- մրկունեան) թէ զաղագրական , (Պաւրիկեան , Պաղոսեան , Լոզոպունեան) և թէ տեղական (Իսու- լեան) յանչութեանց համար :

Եթէ անհրաժեշտ նկատուի առանձին ձեւեր յատկացնել Ակադեմիսւու և Ակադեմիական և Ակադեմիսկան կարծիքները պահապարփ իրաս- տով , աեւի զիրագործածելիք է անշուշն քան Ակադեմիկուն , և օրինաւոր է արմատը (Ակա- դեմոն) յատուկ անուն մըլլարով : Բայց քանի որ գնդեցիկը կը փնտուի և ոչ թէ հինը , քանի